

Հեղինակին. Եթէ հոչակառը մենաստառ նին Տարե կոչումը որ և իցէ յարաբեր բովիճն մը չունի Եւստաթէու անոնով առացելոյ կամ նահատակի մը անձին և կամ նշխարաց հետ, կը հաճի՞ արդեօք բացարարել մեզի թէ ուսկէց ծագած է այդ անոնքը. Մինչեւ ի նոր ապացոյց մենց պիտի շարունակենք հաստատել որ Տարե կոչումը ուրիշ քան չէ եթէ ոչ Եւստառին անուն կրնատումը:

Այսչափ բաւական ըլլայ ի փակումն մեր տեսութեանց Մեծ. Հօր «կարեռը ինդիք-ներ ու ուստամափրութեան անձշութեանց և բանասիրական թերութեանց նկատմամբ. Կ անցնինք այլևս որւն իւնդրոյոյ հետազօտութեան, թէ արդեօք ՀԱՅՈՅ Մէջ ԵՒՂՅԻ է ՆԱԽ ՔԱՆ. ՉՍ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒԱ-ԿՈՐԻՉ ՔԻՄԱՌՈՒԵԱՆԱՆ ՔԱՐՈՉՈՒԹԻՒՆ ՄԸ»:

(Շարունակելի)

Հ. 8. Արար

## ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԿԱՔԱՂ

(Քանի ու որբութեաներ Պատուական Աւագուական)

(Շար. տես Բազմապէս, 1928, էջ 72.)

ԺԷ. — Ղուկ. ԺԵ. 8-9.

«Կամ ով իցէ կին... (9) կոչէ զբարե- կամ և զդրացիս»:

Ցոյն բնագիրն ունի «Փ՛լաչ և յետնաչ» = բարեկամուհիներն ու զրացուհիները, ինչպէս նաև բոլոր թարգմանութիւնները՝ Ասորի-Եթովպ-Վուկ. ևն, որոնց անիւր- տիր իգական կը գնեն:

Թէկ պարզապէս հայ թարգմանութենէն յինքեան չի հասկցուիր սեփի տարրերութիւնը, սակայն նկատի առնելով արեւելեան մտայնութիւնն ու բարբերը և կնոջ գերը, զժուար չէր գուշակել զայն:

Անորոշութեան պատճառը կամ այս դիրքը, յայտնի է, անով կը մեկնուի որ Մեր Ռսկեղարու հեղինակներն անխտիր և առանց բացառութեան ամեննեփն չեն կիրարկեր ունի իգականաձեւը, մինչեւ կարծես խորշած կ'երեն բացունի բառէն ան-

զամ (որուն մէջ ունի կը յայտնուի), իսթեր. Ա. Գ. «Ասթինէ կին թագաւորին», 15. «Ասթինեայ կնոջ թագաւորին» 16. և... ինչպէս հաւանօրէն կարելի է հետեւցնել Փաւատոսի «ի կնոջէ թագաւորին» շատ ծանօթ և վիճուած բացատրութիւնն ալ. և տիկինը՝ երբեմ փոխանակուած նաև դիսոյ բառով՝ նոյնը կը հաստատէ, քանի որ բացունին Հայոց սովորական չէ գէթ այդ գարուն:

Կը մեար ուրեմն որ բնականարար այր և կին բառերով լրացնէին սեփի պահան- ջը, ինչպէս տեսանց յիշեալ փաւատեան օրինակին մէջ և Ա. Գրոց և Հարց շատ մը տեղեր, օր. Նեեմ. Լ. 67 մինչ յոյնը կ'ըսէ և ձանուեց ու ձձուսու, երգիշ- ներ և երգչուհիներ, ինչպէս և բոլոր թարգ- մանութիւնները, հայն ունի «Երգեցիկը սպալուսասաց արք և կանայք»: — Ես. Գ. 1. «Ծխյօնա և ծխյօսուսաց = զօրաւորն և զօրաւորուհին, հայր կը դնէ. «Զայր հզօր և զկին զօրաւոր»:

Նոյնպէս Ժող. Բ. 8. «Եպօնշաց մօտ ձձուուած և ձձուսուս = cantores et can- tatrices = երգիչներ և երգչուհիներ. իսկ հայերէնը ճոխարար զրած է. «Երարի ինձ գուաննս՝ արս և կանայ երգեցիկս»:

Ղուկ. Խ. 2. Խիրա = vidua ի գէմ հայերէն ունի «կին այրի», և ասոր նման «կին մարգարէ», օր. Ես. Բ. 3. «Եւ մեր- ձեցայ առ կինն իմ մարգարէ», ուր յոյնը և այլ թարգմանութիւններ ունին իգական սեռով, և որոշդժոն ոքծ ժող որօդիւն, նոյնպէս լատինը et accessi ad prophetissam:

Մինչեռ այլուր զանց ըրած է հայ թարգմանութիւնը կինը, մանաւանդ երբ յայտնի է և իգական բաւեր կը բացա- րարէ, քոյր Ահարոնի» որօդիւն = մար- գարէուհի, Ղուկ. Բ. 36. «Աննա մարգարէ դուստր Փանուելի» = որօդիւն = prophetissa ևն:

Սակայն ինչպէս Ղուկ. ԺԵ. 9ը, նոյն- պէս և այլուր շատ անգամ անձանօթ կը մնայ սեփի ինդիրը. օր. Մեր. Բ. 4. «Ընդ

երգեցիկ մի՛ ցանկորդիր», գուցէ երբեք մողերնէս չանցնէր թէ այդ երգեցիկը երգ-չունի կամ պարունի մ'է, ինչպէս յոյն-վուլկ. Մետաքալօնսից մի էնծելէջիչէս = cum saltatrice ne assidius sis և այլ թարգմանութիւններ յայտնի կ'ընեն<sup>1</sup>:

ԺԹ. Ղուկ. ԺԶ. Յ.

«Գործել<sup>2</sup> ոչ կարեմ»: Հոս յայտնապէս փորել, հերկել է գործել բառին իմաստը, ինչպէս ունին յոյն-վուլկ. ռոքտեւն = foderere, Ասորի-Եթովդա ալ փորել կը դնեն. ինչպէս որ ստուգիւ Ղուկ. Զ. 48 յունարէնն ունի դարձեալ տռապեւ, և հայրէնը դիմացը կը դնէ փորել: Այլուր հայ թարգմանութիւն ընդհանրապէս կը դնէ գործել զերկիր, և կամ արդէն իմաստէն կը յայտնուի, ինչպէս Մտթ. իկ. 28. «Երթ այսօր գործեալ յայցուզ»: սակայն վերը կարծեմ չի հասկցուիր թէ արդեօք ո՛ւ և է աշխատութեան թէ յատկապէս երկրագործութեան վրայ է ինդիրը. բռն իմաստը բնագրէն պէտք է սոսուգել:

Նախնից է յատկապէս Ռսկեարու հնադիմակները որ այնքան ճոխ և զանազանեալ լեզու գործածած են ընդհանրապէս, կարծես երեմն երկիւղած միօրինակութեան մը կը հետեւին, ինչպէս վերի գործել բառն առնելով կը տեսնենք որ, օր. Ղուկ. ԺԹ. 16. «Ընթրիս դորեեա»: յոյն-վուլկ. Շուուր = fecit = ըրաւ, պատրաստեց:

Դարձեալ օր. Ղուկ. ԺԶ. Յ. «Գործել ոչ կարեմ». յոյն-վուլկ. ռոքտեւն = fodere = փորել, հերկել: Դարձեալ օր. Մտթ. իկ. 28 «Գործեալ յայցուզ»: յոյն-վուլկ. Էրցաչօս = operare = աշխատել:

Ի. Ղուկ. ԺԶ. Յ.

«Արարէք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ

1. Տես այս մասին նաև ՀՀԿ. Բորն. «Երգեցիկ»: Բնակու և Թողոնեակի «Հատութիր Ընթեցուածք» Բ. առ. էջ. 30. Վիեննա տպ. 1910:

2. Եթե մասմակ տակէն նոր կ'եւլէին այս դիմուզութիւնները, ձեռքերնիս անցաւ «Հանդէս ամսօրեայ»ի 40

այն՝ ընկալցին զձեզ ի յարկսն յակիտեալական»:

Առանց շարադրութիւնը բռնարարելու՝ իմաստն այս է. Զեղի բարեկամներ պատրաստեցէք զրամի միջոցով (անիրաւ մամոնայէն), որպէս զի երրոր ան (դրամը) պակի (աղքատութեան մէջ իյնաց), (բարեկամները) ընդունին ձեզ:

Բնական է որ այն և բնիկացի են որ գուարութիւն կը հանեն և հարկ է մեկնել զանոնք:

Այնք թէպէտ հեռաւորի իմաստ տուող է, սակայն չի կընար բարեկամներուն վերաբրիլ քանի որ եզակի է նախ, և յետոյ առակին նախութիւնն ալ էր պահանջէ որ վերահաս վտանգի (պաշտօնանկութեան) և մանկութեան մէջ իյնալիք մարդոց նախապէս շահած բարեկամներուն քով է որ ապաւէն պիտի զանէ:

Ցոյն բնագրի ընդհանրապէս ընդունուած ձեւը (= textus receptus) համեմատ է մերինին, և մեկնուած իմաստով. Խռ ծռան էնձլուր = զի յորժամ պակասիցէ: ինչպէս կը դնէ Nestle. հայ թարգմանութիւնը կաւեցնէ այնը որ արդէն կ'ենթադրուի, և պարզապէս մեկնութիւնն է բնագրին:

Vigouroux սակայն զուցէ վուկաթայի հեղինակութիւնը վեր բռնելու համար կը հետեւի էնձլուր = defeceritis ընթեցման՝ ունենալով իր հետ Աղբեսանդրեանն և բաւականաթիւ յոյն օրինակներ, հակառակ Սինէկան - Վատիկանինան - Բեղեան (D) հեղինակաւոր խումբին և ուրիշ բազմթիւ ձեռագիրներու:

Լախման, Թիշնատորֆ և ուրիշներ մերինին համեմատ կը դնեն, ինչպէս նաև նագոյն թարգմանութիւնները, օր. Ասորին - Եթովպակ:

Ուրիմն ըստ Vigourouxի կամ վուկաթայի իմաստն է. «Զեղի բարեկամներ պատրաստեցէք զրամի միջոցով, որպէս զի

ամեկի թիւը, որ F. Zorell S. J. «Ursprung und Eigenart der georgischen Bibelübersetzung» յօդուածին մէջ, էջ 678, այս «որդենց» բառն տարբերաթիւն նշանակած էր յոյն-լատինէն:

հրոր պակսից (*մեռնից կամ սնանկանաբ,*  
աղքատնաց) = էռլիւթե = defeceritis ևն:

Աւը կը տեսնուի որ թէպէտ բնագիրնեն,  
ըստ ընթերցումը բաւական տարբեր է, սա-  
կայն իմաստի նոյնութեան մը յանդիլ զգժ-  
ուարին չէ եթէ պակսայիցք աղքատորեան  
իմաստով մեկնենց. իսկ եթէ մեսնիլ մեկ-  
նենց, նոյնը ան ծոտաւորութիւն չի մնար:

Ի. Պուկ. Ժ. 19-20.

«Այր ոմն էր մեծատուն...» (20) Եւ աղ-  
քաս ոմն անուն Ղազարոս»: Իգնատիոս  
վարդապետ<sup>1</sup> սոյն համարները մեկնելուն՝  
զարմանք կը յայտնէ թէ ի՞նչ պատճառաւ  
թիսուս աղքատին անուն մը տուած է իսկ  
հարուստին՝ ոչ յետոյ ինցն ալ կը փորձէ  
իր կողմանէ հաւանական մեկնութիւն մը  
տալ, ըսիլով. Իսմ զան զի հարուստը  
նախնի արդարներէն մէկու անունն ունէր,  
զոր չուզեց թիսուս այս ազակին վրայ  
կրկնել. և կամ ազակը ունկնդիրներէն մէ-  
կուն անուանակից էր, զոր չուզեց խոռվել:

Սակայն հետաքրքրական է որ Nestle<sup>2</sup>  
սոյն համարի ընազիրն տակ կը ծանօթա-  
զրէ մեծատան անունն ալ այսպիսի յա-  
ւելուածով մը, ուստի պոմեն Phinees sah  
= որում անուն էր նոնէչէ:

Թէ ուսկից է չէ նշանակուած. անշուշտ  
ձեռագրի մը մշկիւնն միջնադարեան րա-  
րենաստէ մը թիրան հետաքրքրիներու որ-  
հացում տալու. Մեր անկանոն զգքերուն  
մէջ (Նոր Կտ.) այդ անուան հետո չկայ:  
իսկ աղքատին անունը Եթովպական թարգ-  
մանութեան մէջ Եղիազար է, որ իսկա-  
կան ձեւն է. Ղազար պարզապէս համառո-  
տութիւնն է:

Ի. Պուկ. Ժ. 21.

«Եւ ցանկայր ինու զորվայի իւր ի փըշ-  
րանացն»: Յոյն ընազիրն և Պուկ. պար-  
զապէս ունին. Շուման չօրդին չորս  
cuiiens saturari = ցանկայր յագել:

Զօհրապ «ցանկայր ինու զորվայի իւր»  
ընթերցման կողմէ է, և իրեն հետ կը հա-  
մաձայնին շատ մը տպագրութիւններ, ինչ-  
պէս Բազրատունեանը (1860), Վիեննա-  
յի Միթիթ. Հարց բոլոր տպագրութիւն-  
ները ինչպէս և կ. Պուկի և այլուր եղած-  
ներունը:

Սակայն բնագրին և վուլկաթայի կը  
համաձայնին՝ նախ հայ ձեռագիրներու հնա-  
գոյնը, Մուկուայի Աւետարանը (887)<sup>3</sup>,  
յետոյ հնագոյն տպագրութիւններ, ինչպէս  
Աւկանեանը (1666), Վենետիկյ տիպերը  
առհասարակ 1680, 1685, 1686, 1710,  
Միթիթար Արքահօր Հրատ. 1732ին և 1736-  
ին, Ա. Գետերը ուրգի բննական տիպը 1817.  
Մեկն. Իգնատիոս Վ.ի<sup>4</sup> և Վենետիկյ Միթ-  
իթարեանցու շատ մը տպագրութիւններ,  
ինչպէս 1740, 1752, 1766, 1776, 1804,  
1874. Ասոնց վրայ կարելի է յաւելով  
երուսաղէմի տպագրութիւնները 1867,  
1886, 1898. Ամսդերտամի 1698ինը,  
և կ. Պուկոյ 1823, 1872ինները, ա-  
մէնքն ալ յագել ունին, փոխանակ «լնուլ  
զորովայն»ին:

Զարմանալի է որ Զօհրապի ուշադրու-  
թեանէն վրիպէր է սոյն կէտը. «ոմանը՝  
ցանկալու յագել» ըսեր ու անցեր է, առանց  
նկամելու որ պարզապէս ոմանը չեն այդ  
ձեր գնողները, այլ հնագոյն և պատկանե-  
լի հեղինակութիւններ, և այն՝ ընազիրն  
համեմատ:

Թէ ինչո՞ւ և ինչպէս Ասորի-Եթովպապ.  
թարգմանութիւններն ալ փոխանակ յագելի  
ինու զորվայի կը զնեն՝ հարկ է ասոնց  
և վերն յիշուած դասակարգին ոչէմ ըսել  
թէ պարզապէս շփոթութիւննէ մ'առաջ եկած  
է այդ ձեսի փոփոխութիւնը. անտառակ որդ-  
ւոյն առակին՝ Պուկ. Ժ. 16. «Ցանկայր  
ինու զորվայի իւր յեղիներէն զոր խոզն  
ուտէին, և ոչ որ տայր հմա» անցած է հոս  
աղքատ Ղազարոսին:

Զարմանալի զորովայի պութիւն և նման

1. Մեկնութիւն Պ. Աւետարանին. Էջ 328, տպ.  
կ. Պ. 1824.

2. Նոր Կտ. Յոյն-Լատ. Էջ 200.

3. «Ցանկայր յայգել ի փըշրանացն».

4. Տպ. Կ. 1824.

շփոթութիւն մ'ունի նաև վուլկաթան, ճիշդ այս համարի երկրորդ մասին մէջ զոր ընգծեցինք: Վասն զի մինչ բնազրին կը համաձայնի յագել ձեւով, անդին ինչն ալ (վուլկ.) անառակի առակին յիշեալ համարին «և ոչ ոք տայր նման» կցած է ժ.Զ. 21ին. «Եւ ցանկայր յագել ի փշրանցն որ անկանէին ի սեղանոյ մեծատանն և ոչ ոք տայր նմա = et nemo illi dabat». յաւելուած մը որ ոչ բնազրին և ոչ մէկ թարգմանութիւն կը վաւերացնեն<sup>1</sup>:

Ի՞. Ղուկ. Ժէ. 4.

«Եթէ եօթն անգամ մեղիցէ եղրայր բունն...»:

Բնագիրն և վուլկ. ունին. էաν էպտակւ տից դիմերա ծխարտից == si septies in die peccaverit == Եթէ օրուան մէջ եօթն անգամ մեղանչչէ: Ասորի-Եթովկ. թրգ. ալ ունին «եօթն անգամ յատոր»:

«Յատոր»ի պակասը շատ հին և նախնական պէտք է եղած ըլլայ հայ թարգմանութեան մէջ բանի որ ոչ մէկ ձեռազրի մէջ անոր հետըք կը գտնենք:

Այլուր սակայն Ս. Գրոց մէջ այդ պաշտօնական ձեն ունինց իր ամրոջութեան մէջ, ինչպէս Մշմ. Ճմբ. 164, Առակը. 24, 16, Գ. Թագ. Ե. 10 Ան Ան:

Ղուկ. յիշեալ համարին մէջ «յատոր» ի պակասը բոլորովին անհամաձայն կը թողով Յիսուսի խօսքերը Մտթ. իլ. 21-22ին հետ, ուր Պետրոս կը հարցնէ թէ արդեօք մինչև Եօթն անգամ պիտի ներէ. իսկ յիսուս. «Ո՛չ անմ քեզ թէ մինչև ցեօթն անգամ, այլ մինչև եօթնականեկին եօթն» որ մեծ և անորոշ թիւ մը կը յայտնէ, ինչպէս օր. միը հազար կամ բիորը: Արդ Մտթ.ի մէջ մերժելով կօրն անգամը և անոր տեղ եօթնականութեան անգամ եօթն պահանջելով, ինչպէս կընար «Եթէ եօթն անգամ ալ մեղանչչով գոհանալ՝ Ղուկ. այս համարին համեմատ:

Կէտ մը կայ որ պէտք չէ ուշադրութենէ վրիպացնել. այսինքն, երբ առանց ծամանակի սահման մը դեկրու վրայ է խնդիրը, բնական է որ ենթումն այ յի կրեար իր բիոր սահմանելի, ինդիրը բոլորովին կը փոխուի եթէ ժամանակը սահմանենք. այսպէս մէկ օրուան համար մինչև եօթն անգամ ենթելը կը բատ, այս ոճով միայն կրնան հաշտուիլ Յիսուսի խօսքերը, ինչ որ հայերէն թարգմանութեան մէջ կարելի չէ. ուրիշն անսահման ժամանակի համար Յիսուս կը պատուիրէ անսահման, աերի ներում, իսկ օրական շրջանի համար՝ կը գոհանայ եօթն անգամով, որ ինչպէս ըսինց սրբազնակամ պաշտօնական թիւ մ'էր հրէից մէջ:

Ի՞. Ղուկ. Ժէ. 9-10.

«Միթէ չնորին ինչ ունիցի ժամանակին այնիկ զի արար զամենայն հրամանն»:

Այս հարցականին յայտնի ժխտական պատասխան մը չկայ հայերէն թարգմանութեան մէջ, սակայն վուլկաթան թուրուատին ձեռազրաց մէջ ունի: Non puto == Զեմ կարծեր (ոչ), ինչպէս որ կարելի է տեսնել բոլոր ցննական հրատարակութեանց մէջն ալ, Ասորին ալ վուլկ. պէս ունի: «Զեմ կարծեր», բայց եթովպէ, չունի: Եոյն բնազրին բաւականաթիւ օրինակներ ունին այդ ժխտական պատասխանը Օն ծօխն == չեմ կարծեր, ինչպէս կը զնեն իրենց ցննական հրատ. մէջ Vigouroux, B. Weiss, Լոնտրայի 1657ի Վեցեղուեանը ևն, իսկ Lachmann, Tischendorf, Nestle և ուրիշ շատեր ցնդունելով միաբան այդ ընթերցումը վուլկաթայի մէջ, վաւերական չեն համարիր զայն սակայն յոյն բնազրին մէջ, որով և ոչ իսկ կը նշանակեն:

Եատ հաւանական է որ յետոյ ներմուծուած ըլլայ ընդօրինակողներու կողմէն, քանի որ ոչ մէկ հեղինակաւոր ազդիւր ունի իրեն պաշտպան այդ աւելորդ ընթերցումը:

1. Տես Nestle էլ 200 (վուլկ.).

Հ. Ելիս Փէտրիսս